

## ԱՐԱՐԱԿԱՆ ՏՈՎԱՏԱՐԱԿԱՆ ՎԱՐԴԱՐ



Գլխարաց, գերեզմանէն ներս մոտեց:

Լուսին:

Անշախները հոս կը մարին:

Հոս սարսուն ցաւերը սուրբ, հայուն ճակատավորը  
կը միրնեն:

Պիտի ճանշանք մեռնելու գաղափարին երծուանքներն  
արինան:

Հոս ցեղին խաչը զըզուանցով մեզ իրեն կը քաշէ:

Խաչի, սուզի ուժաւարուներ եկէց երթանց հայուն  
խաչարը մոնի արցոններով օճելու:

### Ա.

Եղայրներ, մաիկ ըրէք թողիք ցեղին պատմու-  
թիւնը կարմիր:

Արևին ողորեց խաչ ու խորան, ծուփ ծուփ հուձա-  
քերը զերեզմանին:

Կարմիր պատրապն է անվիրչ:

Հայրնելիքի խորանին վրայ ծերացան մեր յայսերն  
արեւադաս:

Քրիստոսի սուրբ արցոններով, բարեկամին գերեզմա-  
նին վրայ յարութեան ժաղիքը կը փէթի:

Հայ դարերը կ'ողջուն, հայուն ողջին մէջ արդարու-  
թիւնն անցին յաղթանակաւ կը նուսպի:

### Բ.

Եսթնափետուք օրինով, գուշ օրբուններ ունինէս,  
կարմիր պատարագի երգը երգելուք:

Դուք ճանշացք մկանութեան կտուանքները, խո-  
չուած Ալուսւածը մեր յանունը մէջ տեսաւ վահմ յոր-  
նութը հայ հաստղիքին:

Երկար երգից թուածը թաղմանական որ ազշամուշ-  
չին նանդերն էր հազար:

### Գ.

Պատարագի բուրութեաւս անդորրութեան մէջ, մե-  
սելներում յիշանակը կ'արթննալ:

Ամպիին ամէն մէջ տերելին վրայ կը կաթէկլէտ սուրբ  
արքան ուժաւանուէր զուերան:

Հայուն նոխազները բիր բիր, արդարութեան նժարը  
կը չի բարձրացուցին:

Հայ նահատակներուն անէցը սուրբ, Մանուան աստամ-  
ները չէ փրկի:

### Դ.

Ցեղին սիրութ խոցուած աստրակի մը պէս, բնակա-  
լին սկիկեռն մուշակին տակ տրորուեցաւ:

Մեր խաչին քեւեմակովի, ցեղին հոգին Աստուծոյ  
սրբն մէջ ամդացուցինք:

Նահատակներ սուրբ, դուք ձեր արինով օրինեցիք  
նողը, ուր հայուն բաղդը նորածակ ըստ մը կը հապուի:

### Ե.

Եղբայրներ, ձեր նշանաբերներ անազատի փոսերուն  
մէջ անմանութիւն կը հագուին, խակ մեր յայսերը մա-  
սուան գէմուլը կը ներկուին:

Սուզը ալէկու ծով կը դառնայ, ցեղիս յայսին նա-  
ւակը կը շնչախաւէ:

Արցոննը ցերտ խաշքար կը ծանրանայ մեր բիբե-  
րուն վրայ:

Հայ աշերը, կհանով յասով մի աւելու չքնար,  
եղան Բուրբ կրքերս օթարանը դըմնէ:

### Զ.

Ասարատ սար նուբրական, մերկացի՛ր ամպաթոյը  
պատմուածանդ պերեազիք:

Ցեղին մարտիրոսները դուռդ կը բախին, բաց բե-  
րանդ կրպուին:

Տաղէ ճեռքերը դամբներուն որ հայ բաղդին պերեզ-  
մանը փորեցին:

Մի առ մի կը մարին մեր յայսերը, նման այն շողա-  
կան ալիքներուն որ զիշերուան լուս ափերուն վրայ  
կը շնչանին:

Մեր պատարաներն ազատ են, բնակէս սարերուն  
վրայ փշու խիղախ նովերը մակուր:

Հայուն նոխազները սրբն մէջ ունի Աստուծուն մը, և  
ուսին վրայ միշա խաչ մը փրկարար:

### Է.

Եղբայրներ, դուք որ հոս կարմիր պատարագին առջն  
կ'երակէք արշալոյս մը նոր,

Հայրենիքի մաքրագործուած նոր խորանին վրայ,  
Բիւր բերաններով միհերցն ազդանուէր զազափարի  
երգն երգեցք:  
Դուք անշահնդիմ ընկերակիցներ, յիշեցնք այն  
զազափն առուակներն որ համերաշն միութեամք,  
Շակատապրական օրենքով իրենց անունը կը ընչեն և  
ծով հայրենիք մը կը ստեղծեն:

## Ը.

Հայ ժնարին լարեռն վրայ, այխարքին ամէն լար-  
ջարակներ ողբանուած թթմուացին,

Ցիզո քաջարի, գույն ցոյց տուիր ամէնու որ բիւր  
բիւր անզամ խաչուելով, մարդու կրնայ չմեռնիր:

Դրսիքին մէջ ալ կրակ ու տանանց մասցին որ մանը  
մեր զիւուն վրայ տեղատարափ չի պարպեր:

Փարէ՛ Տէր գանձին գանւուրալին որ մեր մարտիրոս-  
ներու գազառին վրայ խորխանապն կը կանգնի:

Մարտիք, գրչի եղայիններ, ձեր գանձեապնկներուն  
վրայ մարդիկին արցուաքները ընայ չի չորցան:

Ման ո՞ւր կը առափու մեր նահատակները, նաւակդ  
փոքր է անոնց նշանաբերուն համար.

Մեր ցարեկը լինանուու չափ ժանր կը կըսուն, նաւակդ  
կ'ընկդնն:

Տէր, հայուն բաղդը վերջալոյսին մուլթ թեւերուն  
մէջ թաղեցիք:

Մէր, սէր հայրենի, դրախորին մէջ, խոչին վրայ  
դու ման որբան զեղեցկացուցիր.

Զիւր Պիկմալուն մը հրաշակիրտ զայն աստուածա-  
ցուցիր:

Լաշինք, շատ լացնի, և բլր անզամ խաչուելով  
մանը մեզի համար քաղցր անշանք մը թուեցաւ:

## Թ.

Կ'երապեմ ցեղիս մեռները պաշտելի, որ հազած  
են արեւմտաքի զոյները պերճապել:

Այսն մէկը յշշատակով մը զուղորիկ երազին մէջ  
կ'արթնան:

Այսն մի առ կը պատմեն իրենց խորիս կիան-  
քին խորտակումը գրժնադակ:

Խորտաարդ հասակին մէջ խոնջ ծերութիւն մըն է  
հազած «Յեղին սիրու» երգու տաղանդը մեծ:

Ու երեխն աշակերտ զգիստով Աղույցի այզին-  
քուն մէջ իր «Զարդը» խոճ կարդար.

Արդ ես անոր նայուածքին տակ դիմական, կը տես-  
նեմ գանձեանու փայտակներ խոտվայուղ:

Անոր ընկերն որ իր մարտահրաւը «Ալարդիր լուրիր»  
ով ոսկի պատաւանանին վրայ բարձրացաւ,

Արդ լուսապակ զուուին ուսիս վրայ ծոռած և մրա-  
փուն,

Ժանու բաղդին կարդալով բիւր անէնց, որյց կու  
տայ իր հակառը և կ'ըսէ.

Ճակակները ևս թաղեցին «Միսիթար» արքանոր  
իմ կերամա յուշարձան Աշխանին լիբուն առշէ:

Այս որ քեզ խոսացայ Անձանին լիբուն առշէ:

Այս այսպէսէ կը խօսի և կը սուզուի անդորրաւէտ  
լոյս ամպերուն մէջ:

Դրսիքիք ամրող սրտմուռթիւնը կ'ի՞նէ Հրանտի  
լայն հակոնին վրայ:

«Ղակիպներուն» հրանդանոցի այդ նկարիւը գե-  
րաբանէ:

Անձուռթիւնն յաւերուն մէջ խնդրուած, արդ լուս-  
թեան անհուռթիւնն կը հագուի:

Մէկը կը թանձրանայ. Զարդարեանի ըքքնազ պատ-  
կեր շուրակած՝

Կը ցաթէ «Յայգարոյս»ի դաշնակութիւններուն մէջէն:

Այս կը յիշենէ մեր կրիջին բաժանուուի համբոյըը  
թախագին:

Հէք բարեկամ, նոգիդ յոյսիրու խայտանքով բեղ-  
մաւուր,

Զահսաւ վազուան դարթնումը խաղաղ արշալոյսերուն:

## Ժ.

Հաս անսփոփ թափիններուն մէջ ով դասեկեր Հրաչ:

Գու մաքուր յշշատակիդ առին ևս զուուին կը ժռնմ:

Ջի քառունեցաւ սուրը դանձին, երբ յօյսերուուի կա-

նամը անտառը մըրկելով լարդէց և հնձից:

Անզամ մը եւ գույն զացացիք դրուժան թուրբին դաշ-

նակցութիւնն ուխտաննեն:

Հրալ սիրեկի, յիշշատուկդ կայայած կը թայ «Պահց

(Օօմնենի)» արդիուն պատմութիւնն մէջ:

Մինչ կարծիր Սուլթանը, քաջախիզախ խումբիր

առիկ նեւցերով և նեծկըտանցով կը դոզար ողու մը

նման,

Ստախս Եւրոպան ճարպապարար յուսադրու-

թիւններով ձեռքեւ խիեց ոռուեց գրկարար,

Բոցանուր խօսերով կ'անիծէր թզուկ ֆալաւաթը

վաշտուէր:

Մէսկեներու բազմամբոխն մէջ, Ման կ'ազշունէր  
յաղթական անցքը Վարդշէսին,

ինձ կը թուէր որ ան տակաւին լուսապայծառ յրցաւ բով գտավառ,

Հայ բադդին լուսաքեր յեղափոխութեան մէջ, կը փնտաէր փրկութիւնը ցեղիս:

Զարապա, դուք յաւէրք համբաւը ըիւզանդական մուցք նոր սերնանդին:

Տինար արգեաք թէ ինչպէս բոլոր վիճերը աշխարհիս, այս արցոնուով կը լիցանին:

Թաւաւանաթիր քարեկամութեան ծխածանի բոլոր զոյներուն ետին,

Այսապատի գմնդակ ամպերուն մէջ՝ քեզի համար կը ծածկուէր խմորուած բաժակը թունաւոր:

#### ԺԱ.

Միեր սաւերուն ծանրակիւն բեռին տակ, ամբողջ աշխարհ կը նեաւ:

Եւ տակաւին անզզամ դաշիները, չնական լրբութիւնը և մահանուն բերանով, կը զզան ծարաւը հայ արիւնին:

Աստմար թուրքին համբոյքները թունաւոր, ո՛ւ որ քան առ զնեցինք:

Ճականաներ, որոնց գափինն հայ հանձարն էր կրասեր, բոսոր բասոր արիւնի մէջ շահագործն անհետացան:

Ման ան գեղ ցոյց կու տայ իր կառափին, ակուանքով մասուն:

Այս մոլոքն մէջ, կ'անցիք մեր զերեկամունին վրայէն, իր ձեռքն է բոնած մարտօն շահը հայ կեանքին:

#### ԺԲ.

Կ'երազիմ մեր երկիրը վերջարյացվ պատանզուած:

Հն կը թափառին նոզիները մեր մոլոքի փառքերուն որ մանուան նեան կուռեցան:

Հն մեր մարտիրոսներն արենակին փառքն հազան:

Դամբներուն խուսանին առշն, ցեղիս բաղդը խարկաներով կը փախչի:

Ո՛ւ, յուսալ անյուսալին, յօսանասուութիւն է մեծ:

Անուսին մէջ համբեցինք մեր տոներուն շարքերն անհամառ:

Աստուած կը լուէ. և տակաւին հայուն բերանը մըրրկած հոգիով կ'ապազակէ:

Կը ներադրենք մեծ ու զերազոյն հաւատորով և խորոնկ կ'աղօթենք յոյսերով հաւառամշ:

#### ԺԳ.

Կ'երազիմ ազշամուզին մէջ կանգնումը ըիւր ըիւր կմախներուն:

Հոգիներն իրենց ցնորեցուցիչ սարսուաները մոռացած են,

Բազուկներն գես ի երկիրը կարկառած կ'աղօթեն:

Եւ գարձեալ ամէն մէկը իր փոս կը մտնէ:

Խաղաղութիւնը լավ լավ լավ լավ կը թիթեմայ անոնց վրայ:

#### ԺԴ.

Ո՛վ դու Ման, խօսէ պատէ մեզի այն ամէնն ինչ որ ըրու դաշինը անենթենէ՝ դժբաղդ ցեղիս նոզիվարքի պարուսն:

Մինց անմիկած, խաւարչուտ վիրապներու լուութիւնով քեզի կ'ունկնդիրենք:

Ըստ մրցի Ման, այսան անդող լուսուութիւններէ գեղի, պիտի կարենանք ցեղիս շէշող բաղդն եռ կանեն,

Հայն խնչն ասրի, կ'թէ իր ճակատասիրն աղէտաւոր գժբարդութիւնն ասնմանուած է միւլու:

Եզաւարնենք, կ'թէ քաղցն անզամ մը հաւ ձեզ արթիցնեն, յիշեցնէք որ ան ճակատասիրը զթութեան համբան խասի փակած է:

#### ԺԵ.

Ման զթացիր, տես ինչպէս մեր որբերն անշապիկ, բզիկ բզիկ մարտուն:

Խաչէն ի վիր կը մազին, անոնք մեռնի կ'ուզին, հացի մը համար արժէք չոնի այս կեանքը խուսագուս:

Կ'երազիմ մեռնենքրու բազմամրուէց, պաւառած մարտիրոսներու յաղթական բրաբրուով:

Այսիք ամէնն իրենց երկու ձեռքերը բացած, ողիկ ողիկ պաշտանուուի:

Հայշենիքի սիրուն համար, կ'ուզնն հազմի հորի ու միս, երկրորդ անզամ կ'ուզին խաշուիլ ու մեռնի:

#### ԺԶ.

Խանին ձեզ սոկի համսուկ ծաղիներ, վիրջալայսի պանուն, մասն ամբողջ սարսափուկ ձեր գրայ կը փոսիք:

Բայց այսուն, արփիին մէկ համբոյը լուց գույք դարձեալ յաղթական նոր կեանք մը կը նագուիք:

Այսկայն այսպէս չէ մարդուն համար, ստուքներու շիրիներէններս, արեգին ափոփանիր ճառապայչն ընաւ մը անգեցան:

Քայէ Ման, մի վաստիր, յաղթանակդ ապանին է:

Ինչի՞ր Ման հու, ուր դիմաներ լինալուսաւակ կը միսան և կը շարժին, նոն Աստուած կու լայ տակաւին:

#### ԺԷ.

Երազեցի անապատի խորչերը բացօթեայ, ամէկ մէկ փոսէն կ'երէին մայրեր իրենց երախայներով:

Անվայնան հառաջանքներուն մէջ, անոնց ողբորմուկ գոտին երկրի ամպերուն կը բախէին:

Ցիշեցի շար ի շար հազարաւոր նորանար հայուններ ներ նազերացեց:

Հայուն հաւագը, հայուն Աստուածը զանոնք կ'առաջնորդէր դէպ ի խոչ, դէպ ի ման:

Ամէն մէկն երկու բազկով մարտ գրկած, կը հասնէին տանշանքներու մեծ գոնարանին:

Անոնց ամէնն ի փրատի այլինքներուն վրայ օրորուեցան, գետին անոնձ ափունքը իրենց արինով ներկեցին:

### ԺԼ.

Տևաէց թնդակն պառանձնու խումբը սովալըուկ, լիցուն տիկերով նոյ կ'ուստեն,

Ես գահիններու վունազը հաջիններով անաւոր, անոնց վրայ տար կը տեղած:

Կրոյսեր փակիսաւուն, կը ծեծուին կը քարկիծուին, փոխն ի փոխ իրաւու պատնէչ կ'ըլլան, քարերու անձրին դէմ կը մռաբարն:

Դրերունինք դանդաղացայ, զիշեր ատոն միայն զերդ որուստաններ հաճիններուն մէջ մաս կու զան:

Ամէնն ալ իրենց մերկ իրանին ցեխ են զեկտուցեր.

Եւ ո՞վ կարող է լոկ բառով անոնց խորունկ ցաւերը առնեցի.

Դժուոչք բիր տանշանքները գտնետակ, զանոնք աղեցցեցիր, տոշկիր և անձնանաւէլի են ըրեր.

Միտքո ուր կը ըրլի, կ'երազնին սարապի նոր նոր քատմենիք պատկերներ:

Տևաէց թնդակն անաթինիր, աղոտու հակիճն մէջ, կը յափշտակն անոնչ մ'իր մօր ձեռքէն.

Կը ծեծն զիրար դիակներու սոկրներով և ոտքերով իրաւու կուրքքը կը ջախչախն:

Ամանկին փափուկ մարմինը զգուած, պատառ պատառ կը սուզուի սովանքներու քերնին մէջ:

Մայըր ծանրաթափիթ լուսունի բազուկները դէպ ի երկիր քարերացած կ'արտապի:

« Անիէ՛ Տէր, անիէ՛ զիս որ ես այս գուն ծնայ ».

Ու ան մոլեզնու՞ ձակիճն մէջ կը միրճի, ալուրները կը կարմին, ան կը մկի ակայններով իրեն իր բազուկը խածել:

Ուրիշ խումբ մը մայրեր, ամէն մէկը բառացքով իրզինք կը ծեծէ և խորանդունդ վիրապէն վար կը նեսուի:

Առջանուզին մէջ կը քալէ ցեղիս կարաւանը հայածական, չկայ սասաղ մը որուն վրայ ան իր աշքը սեստէ:

### ԺԹ.

Այս կ'անցին մեռեները, յայսի ասաղը կը մարմիրի անոնց աշքին մէջ:

Մեռեներու թափօրը, կարմիր խորանին չուրլը կը գանձոյ, ամէն մէկը քիչ մը արե կը բարձայ հողին համար, ուր գեր նոյն սկրոց կը բարախէ:

Կ'երթան մեռեները, ծնած հողին ապաստան, անոնց չուքն անապատին մութին մէջ լուսնով շող շող կը շողայ:

Ուրուականները կ'երթան կարմիր պատարազին ներս կայ ըլլալու, կարմիր են անոնց սովի թաթերն իրենց սրբածով:

Մեռեներու միսիրը զիրիթ դահանուկ ասուուածաւն նուեր, կը ժխան հայրենիքին խորանին վրայ:

Հոն, հոն, գուք սե ճակատազրի հղայիններ, ձեր կարմիր պատանեներուն մէջ նեծեծանցի աղօթքը ողացէ:

Դրոք ուսանուելի կոյսեր, ձեր հողածեալ մարմինը փողենք լոյն խորանին վրայ:

Մեռ մեռեներուն առջն դրախտի եօթը գոները կը բացուին:

### Ի.

Մանէք տաճարէն ներս, ուր բիւր բիւր նահատակները ցեղիս, կանգնած են խորանը հայտութեան:

Իմիր հոգի գերազոյն, լոյս լոյսիրուն մէջ լուսաւութիւն սուրբ Գրիգոր, անզամ մը եւս հազիր սոկը ու մարմին:

Զաւակներուդ արինով կարմիր է խորանը, մարմիրուներու սոկներով սալարկուած է տաճարը:

Օրնէ բաժակը հաշտութեան, հոն հայ արինը տաք սոսք կը փրփրայ:

Հաւատակներու ամէն մէկ սրբու, սափորն է հայ հաւատագին, ուր կը մխաց ցեղիս հոգին:

Նոյիքակն խորութզներու խնկարայր սոտերին մէջ, դուերու կերոններով լուսավուս խորանին վրայ:

Տէր ընդունէ Պատարազը կարմիր, զոր կը ինկէ սեստա հաւատոց ցեղիս:

Տանշաներով կանգնեցինք տաճարը փրփութեան, նահատակներուն լոյս հոգին, նոր այդին մէջ, ցեղիս փակ աշքերը կը բանայ:

Լոյս հոգիներ, աղոտր աղոտր ակօթեցին, Լուսաւորի հայրապետն հետ երգեցիք երկիճն ի վեր:

Լուսաւ հայրինիցի մեռենթեան մէջ, տարակոյսի անկերը համածեցէ:

Լոյս հոգիներ, աղոտր հոգիներ, ցոյց տուէք ճամբան որ կ'առաջնորդէ տաճարը յարութեան:

## ԻԱ.

Ով հոգիներ, դուք մեր արխուով զմեցէք հայուսն թիւնը երկնքին:

Բացէցք դռները նայրենիքին, պարտուզին մէջ, արցունուով թթափ ծաղկիներուն թերթերը արեւու շոյան ոգէ պարի ժպալին:

Հայրենիքին ներս ամէն հայու արտի մեր պատահը՝ կարապի անոյշ անրանցի ճերմակը կը հապուի:

## ԻԲ.

Արցունուի հովտին մէջ, մեր թուշունը բայցնը զառա շնչուած, մաքից թուաւ անէ և անոր հետ փախան դրժող համբայրները մանաւան:

Մայրիկ մեռեդ իմ թաղիցին, բազադր բաց թաց, լոյս ցայտաց նուույդ մէջ:

Դուն սեցիր փողը յարութեան, երազեցիր տեսիլը հրաշագի:

Գուա աչքիր մէջ անոյշ արցունուով դողաց, սիրոտ էնը թռանած, նողիր շէք իրածած:

## ԻԳ.

Լաեցէք, մեռներուն ձայնն որբան անոյշ կը հաշէ: Ցեղիս ցաւերն անսկիզի՝ քանդակիցին յոյսին արձանը հրաշալիքա:

Փութորդիկի պահուն մարտ ճրազներն ամէն, փարունակութեած, անուած, հողիր շէք իրածած:

Նոր վրդովուով քընկու, կը նամրութեար գրոշակը յաղթականն անաւախիրուն պատահուով իրաւած:

## ԻԴ.

Մայրիկ, անա խաչէն անդին, մաւէն անդին, կի երազն սոկի թնկերը բացած, քեզ բաղդդին յաւերժուած հետ նետ կը պահի:

Հայրենիք, նոր երազներով գերբանական, ոռագ ինկած, նաևասականերուն թիւր թիւր օրտերն անս քեզ կը խմնական կարգեցի:

Թափառական եղբայր հետ դարձիր, հայրենիքի ճամբան տես ինչպէս աղորցիր, վարդ կամարներով և զեղեցիցիր:

## ԻԵ.

Ցեղոս, մեր ինչպէս տառապահներդ սրբացան:

Նոր բացուած պարունին մէջ ցաւերդ մոսցիր:

Կրոյս աշքերու պէս զեղեցիր երազներդ զազն այլ հա չեն թոռմիր:

Մահնողներուն յաղթական ձայնն աղօթքի չափ անոյշ, հայրենիքի դռներէն ներս, ցեղիս ոռքախութիւնը կ'առառածացնէ:

Մեռելները սուրբ՝ եղան հայ եղեմին ադամանդէ պատաւանդան:

## ԻԶ.

Բուրումազեղ երազներու յորդումեներուն մէջ, ան կը նոր կեանցը տարփառահնչիկ:

Նոր արհուան ժեներուն տակ, երանկութեան գար-թումը տօնեցէք:

Ցիցաւ, ոնցաւ ժամը մանուան, հայրենիքի սէրը շումի յագուրդ, հայուան արեւն շամի վերջարոյս:

## ԻԷ.

Ճերմակ ամպեր, փուրփուր ամպեր, անթազ նահաւաներուն վրայ կը դիզուին:

Երցութեան շափ նուրբական բութեան մէջ, հայրն հասաւոց կուսաւորիչն սուրբ Գրիգոր «Հուզոց» մը կ'ազգացէ:

Մարտիրոսները ցեղիս, լժելով վիերն, արցունքի, գրախոսի ճամբան կը բանին:

Նոր սուրբերու թափօրին առջն հրեշտակները ծըն-րագիր կը սադանսն աղօթքներ անոյշ:

Լացի գիշերն է անցիր, ողջակէղ թափօրները հայուն, մարտիրոսի ճանձերն հագած, ցեղիս Ցարութեան օրը կ'երթան երկինց տօնելու:

## ԻԸ.

Արտասուրի հովտին բարձրացած, կու զանք քեզի Տէր, մենք մեր մանուլը հայ համբանին յաւերժութիւնը գեցինը:

Միշել հու, ուր կը սկսի երանելութեան ափունքը Հո- դայամիթ, զրիշենիք խաչը ցեղիս, ո՛չ որբան ծանր, որբան յազեր եր այդ բռնը սուրբ:

Տէր մի թողուր որ մեր ջարդուած ոսկըներուն վրայ ջարդարաներն իրենց բաշտի տաշարը կանգնեն:

Խաչէ խաչ բարձրանալուի, զամեր սանդույխը դրախ- տին:

Տէր հայէ զար, մեր աւերակ երկրին վրայ, բաց թեւերդ, զրիշտ մէջ ան բաղդը մեր ցեղին:

Տէր հազուր անէծդդ այն ամենուն որ հայ սրբու- թիւները պէտիցին:

Զիշէ Տէր, յիշատակն այն ցեղին որ մեր սրբերը մկրտաթեան սուրբ աւազանն գուրս համածեց:

Տօս առ տան կ'երգնէք մեղեդիներ երկաւառուչ, վերը նաւազեաները ցեղիս, մեկի կը բանան գոները լուս աղբիւր տանարին:

Հոս կ'ուզինք բարձրանալ ուր մեր աշքերն, ուր մար- դուն մբացը բնաւ շնն հասած:

Օրնէ Տէր մեր բաշտերը Ալբարատեան, ուր քիս-  
տակովեան սերերը յանեցիր:

Օրնած է հայուն խաչն որ արիւնով ազնուացաւ, որ  
հարածանով անմանացաւ:

Մաղկած է հայուն խաչը, զայն մեր հաւատքով զար-  
դարեցիր, զայն մեր արցոմքով մշտագարը պահեցիր:

Օրնակէր հայուն հաւատքն, որուն բորսութ բարձրա-  
ցաւ ստովերէն վեր, ամփերէն վեր մինչև Ալսոտեղյ  
սրբին հասաւ:

Կ'օրնանք ժով ժով արիւնը ցեղիս, ժով արիւնն  
հաշուովեան ծիրակնին ծնաւ:

Կ'օրնանք դանակը, դանակին հարուածն էր մայշչ,  
վեցեն բջիւուն էր լոյս զուարթ:

Հարմոյը շղթայներուն, բանակը ցեղիս եղեմին հո-  
րիոնները լայնցուցին:

Ոսկով օրերն սկսան թրթուալ, իբրև երգեր ան-  
վախան:

Ետ գարձաւ կորսուած բաղդը, գեղեցիկ է այն՝ ինչ-  
պէս ափափուկ պատմուհանը գրախտահաւին:

Սարիրը բոյլ բոյլ ժաղիկներ հազան, յուսահատու-  
թինը ծերացած, մանուան հետ մեռաւ:

Հ. Ա. Երեսեան



## “M A R S E I L L A I S E „,

Կը սիրէի ես զանի.

Հոգիս անոր հունին մէջ  
Վանկ մը կ'ըլլար, վանկ մը հնեղ թրթօռուն  
Գոռ կըսոյթին մէջ անոր  
Կ'ունկունդուի թաւալուն ես հոյակապ  
Խոէալին, Գիւցանութեան ու Փատքին...  
Ինձ կը թուէր թէ անոր  
Բազմանուագ զաշնայութեան մէջ զսեմ  
Ժողովուրդի մ'ամբողջ հոգին կը խոսէր...:

Երգ մըն էր ան, Մարդկութեան Երգը հօր,  
Որուն բառեն՝ զերդ արոյրեայ գնակներ,  
Կը պատոէին ժանու բռնութեան խաւարն հոծ,  
Ազատութեան խարոյիներն վանուով՝  
Ինքն չաներ լուսացընցուզ դիթական՝  
Մտըրկութեան երկինքին տակ մթամած :

Զայն մըն էր ան բոցարբառ ու հուժկու՝  
Նոր Սինայի մը բարձուաքէն արձակուած՝  
Որ հնովան որումամբ՝  
Եղայրութեան, Արդարութեան իրաւանց  
Անեղ պատզամը կու տար,  
Անմաններու պատուանդանին անմատոյց  
Բարձրութեան հանուով՝  
Մահկանացու ճիղմ հոգիները մարդկանց :

Երբ ան անցնէր օդին մէջ,  
Խնայէս ուժեղ թնթափն արծուի մը հսկայ  
Աւեր ջախչափ լալջեռու տակ կը հնեռէր  
Ըսդգումին ստեռօթի հնեքը ներկուու...  
Կ'արդանցիր ժողովուրդներն ու զանոնք՝  
Իր յորձանքին մէջ առած,  
Ծովու անեն հոսակներու պէս ուժգին  
Դէսի կուր գէպի ձակատ կը նեսէր,  
Լեցնեով անոնց սմֆան հոգիներն  
Ասուածային սրբազնասուրբ ցասումով...

Մարսէյեէզզ... ոհ. մարսէյեէզզ...

Ան աշխարհներ կը կանչէր  
Իր հունչքին մէջ և զանոնք  
Ընդուսու ոսքի կը հանէր:  
Անի կ'իշխըր նոպիներու միսքերու  
Եւ իր յորձքին մէջ զանոնք  
Թաւալուր կը քչէր.  
Եւ բովանդակ Մարդկութիւնն  
Կար օր մ'օր իր կըսոյթին տակ նուանած՝  
Իր դաւանած խոէալի կուռքերուն  
Ալջն ծունկի, պատարազի կը բերէր...

Բայց այս գիշեր, երբ Լուսինին  
Հնա դէմ դիմաց կը թամա,  
Հոգուոյ բացած անցքերը լայն եօթնուղի,  
Աշագօրէն բամբուով՝  
Հոծ լուութեան հնշտանին ուլիս,  
Զայն մը կ'առնեմ, - Գամբը մը հնեռուն կը հաջէ

Աստղերն ի վեր լայնակարկառ կլափն իր...  
Կը սարսցուամ... Երգ մը յեսոյ. - կը ճանչնամ.  
- Մարսէյեէզն է... անդոհ մ'հոգին կը պատէ...  
Պատուհանին փեկերն ուժգին կը փակնօ,  
Եւ ականչներու ամուր խցած մատներով,  
Օ՛, ես մութին կ'ապաստանիմ դողահար...  
Զի այդ երգին հնոս այս գիշեր, ով սոսկում,  
Կը լոնմ, որ թթացումներ ուն չունի  
Փանուն հաշինին, իմ էութիւնըն համակ  
Կ'ասրզնոտէ, կը խածկատէ, կարիւնէ...

Աղիքսամղրիա

Ճ Ճ